

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆ

ՅԱՐԵՒՄՈՒՏԸ

(Տես յ՛էջ 142)

Վիլֆուռա մանրամասն կը խօսի Փարիզու մատենադարանին մէջ իր ատեն գտնուած Ճ'առընտրաց, Յայսմաւուրաց, Քերականութեանց և անոնց մեզի ծանօթ պարունակութեան վրայ . և ի վերջոյ կ'անցնի ճառել հայկական բանաստեղծութեան ու տաղաչափութեան մասին. «Պարզապէս, կ'ըսէ, գաղափար մը ևեթ տալու համար և վեր ի վերջ կերպով ի գիտութիւն հետաքննողաց թէ ի՞նչ է և որպիսի՝ բանաստեղծականին արուեստ առ Հայս :

«Մագիստրոս կը վկայէ թէ քան զթոյնս մեծագոյն արուեստի մը կարու ենք՝ ոտանաւոր գրելու համար . վասն զի միացած է ի մեզ չափն ու նոյնավլերջական յանգ . երկուքը իրարու հետ միաբանեցընելով ախորժապուր ընելու համար՝ մեծ հանձարոյ կարօտութիւն կայ, և գործադրութիւնը դժուարին . բայց այսպիսի արուեստէ մը յառաջ կու գան զարմանալի հատուածք քերթողականք : Մենք տողերը կը վերջացընենք մերթ երկու և մերթ երեք տառիւք՝ որ կը նմանին իրարու երկու տողից մէջ ալ . և այս կերպով կը ձևանան վեց կամ չորս ոտք ունեցող տողք :

«Յարաբացւոց, — կը շարունակէ նոյն բանասէր իշխան, — ընդունած ենք այս մեծ արուեստը, և որոյ հետամոռութիւն և ուսումնակար ջանից ու աշխատութեան արգասիք են . վասն զի հարկաւոր է ուսանել նախ անոնց տառերն, յետոյ լեզուն և քերթողութիւնը :

«Յոյնք չափ կը գործածեն իրենց տողերը կազմելու համար, բայց յանդ չունին . ուր բովանդակ Արաբաց մէջ սովորութիւն եղած է երկուքին ալ հաւասար գործածութիւնը, թէ չափու և թէ յանդաց . հարսանեաց հանդէս մը չի կատարուիր առ նոսաւուանց գեղեցիկ և ճոխ քերթուածոց՝ զոր նուիրեն ամուսնաց : — Հայոց մէջ յԱրաբիա գնացողք կը յիշատակուին, բանաստեղծական արուեստ տորվելու նպատակաւ (Ասհլ?) ոմն որդի Շապհոյ, զոր այլք քաղդէացի կը համարին, և Ահարոն քահանայ : Սոքաթարգմանիչք էին, յոյն և արար լեզուաց պարապեցան նախ ի թարգմանութիւնս բժշկական մատենից . բայց որովհետեւ լաւ չեին հասկընար զիազոկրատ և զԱսկլեպիադ, բոնադատեցան ի թարգմանել զքերականութիւն, զորամարանութիւն և զիմաս-

տասսիրութիւն . յետոյ ի թարգմանութիւն այլ գրոց , մինչև լիու-
լի հմտացան արուեստին : Ամէն անգամ որ կը յաջողէին աւար-
տել թերթի մը թարգմանութիւնն , կը մատուցանէին զայն առ
թագաւորն , որ առատարար վարձատրելով , մաքուր ոսկւով շրր-
ջապատել կու տար իրեն ներկայացուած թերթերը :

« Արաբացի ու հայկական բանաստեղծութեան վրայ տրուած
այս ընդհանուր գաղափարէն ետքը , Յովհան Երզնկացի , որ ժա-
մանակաւ կրտսեր է քան զՄագիստրոս , իր ձեռքն եղած հեղի-
նակաց խօսքերը մէջ բերելով , իրեք կանոն կ'աւանդէ , որ կը սոր-
վեցընեն թէ ի՞նչպէս ձայնաւորք՝ երկարք ի բնէ , կը սղին . և ինչ-
պէս սուղք բնութեամբ՝ տեղ տեղ կ'երկարին : Այս կանոններն են ,
նախ թէ ի՞նչպէս երկու վանկով ձևացած բառի մը վերջին երկ-
ձայնն կամ երկրարբառ կը սղի՝ երբ հետևեալ բառն սուղ միա-
վանկ է : Երկրորդ՝ տարակուսելի ձայնաւոր մը կը սղի , երբ յեր-
կու բաղաձայնից մին որովք կազմած է բառը , նայ կամ կակուղ
ըլլայ : Երրորդ՝ երբ երկավանկ բառի մը առաջինն ըլլայ երկար
և երկրորդն սուղ : Ուրիշ կանոն կամ ազատութիւն մ'ալ կայ հայ-
կական բանաստեղծութեան մէջ , որով շնորհուած է բառի մը ա-
ռաջին մասը դնել ի վերջ տողին , և զմիւն ի սկիզբն երկրորդին :

« Ասոնք են քերթողական առանձնաշնորհութիւնք զոր Հայք
առած են յԱրաբաց :

« Մագիստրոս չաւանդեր մեզ թէ ոյք են զանազան տեսակք
տողից որ գործածական ըլլան Հայոց մէջ : Յիշատակուած կը
գտնեմ թէ վեցաշափը և թէ քառաշափ . բայց տամնավանկն ալ
գտած եմ , ինչպէս նաև իննավանկ » :

Զափոց վրայ խօսելէն ետքը , քանի մի դիտողութիւններ կ'ընէ
վիլֆուուա նաև նոյնավերջ յանգաց նկատմամբ : Որովհետեւ , կ'ը-
սէ , այն ժողովրդոց ծանօթ չէ արական և իդական յանգաց զա-
նազանութիւն , զոր կը տեսնենք ի գաղղիականին , չենք կրնար ըս-
պասել որ յանգք փոխուեն երկերկու տողից մէջ , ինչպէս առ մեզ :
իրենց թոյլ տրուած է որ տողք շարունակին վերջանալ մի և նոյն
յանգով , որչափ հաճոյ երենայ քերթողին , բաւական է որ տողք
հաւասարաթիւ ըլլան . որով կրնան , եթէ տղեն , երկու , տասն ,
քսան , երեսուն տողք և աւելի՝ միշտ ի տառով վերջացընել . նոյն-
պէս նաև ել , եալ , իլ , և այլն :

« Ասիկայ պէտք չէ որ զարմացընէ զմեզ . վասն զի գաղղիական
քերթողական արուեստն ալ նոյն ոճով էր ի մետասաներորդ գա-
րու . թերեւս առաջին խաչակրութեան ժամանակ և առթիւ յԱրա-
բացոց ընդունուած սովորութիւն մը » :

Մեր քերթողական արուեստին այս համառօտ տեսութենէն ,

կ'անցնի վիլֆոռուա խօսիլ հայ քերականութեան և անոր հանգա-
մանաց վրայ , զոր աւելորդ կը համարինք մէջ բերել :

* *

Յառաջ ալ յիշեցինք թէ թագաւորական (ազգային) մատենա-
դարանին հայկական գրչագրաց ցուցակն յօրինած է վիլֆոռուա ,
անոնց ամենուն պարունակութեանց համառօտտեղեկութիւններով :
Եւ նախ քանի մի նախարան ծանօթութիւնք գրուած են ի դիւ-
րութիւն և ի գիտութիւն այդ ցուցակը գործածող բանասիրաց ,
մանաւանդ իր ազգակցացը և ընդհանրապէս ամէն եւրոպացի հա-
յերէնագիտաց . « Զի կրցայ , կ'ըսէ , ըստ փափաքանացո կարգա-
ւորել այդ գրչագիրքն ըստ նիւթոց , կամ հատորներու չափուն և
դրից համեմատ . այլ մէկ կողմանէ ինչ որ ինձ կը յանձնուէր , անոնց
վրայ քննութիւններս կ'ընէի : Կարելի ալ չէր ուրիշ կերպով վա-
րուիլ , մինչ անոնց բովանդակութեանը լիովի տեղեկութիւն չունէի :

« Այս գրչագրաց իրարմէ տարբեր ժամանակներ եղած ստա-
ցումը զատեցի և որոշեցի , նշանակելով վրանին զթուական յորում
բերուեցան ի մատենադարանն արքունի . բայց որովհետեւ անոնց-
մէ երկուքը՝ որ Գոլպէրի գրատան մէջ եղած ձեռագրաց հետ գր-
նուեցան , շատ ատենէ ի վեր փոխադրուած են ի Գաղղիա , հարկ
սեպեցի զանոնք յառաջ նշանակել քան զյետոյ բերեալն ի կոս-
տանդնուալուայ յամի 1730 :

« Սոյն թուականին ստացուած ձեռագիրներէն շատը կազմուած
չըլլալով , ուրիշ դասաւորութիւն մը ըրի ասոնց , առանձինն կը րկ-
նակի տառիւք և թուագրովք : Նշանակեցի իւրաքանչիւրոց գըր-
չութեան դարն ու թուականը : Եւ որովհետեւ բազմաթիւ են գրչու-
թեան թուական չունեցողք , բաւական սեպեցի ենթագրութեամբ
միայն որոշել անոնց ժամանակը կամ դարը : Գրչագիրքս , բաց
յերկուց կամ յերից , էջերը նշանակող թուագիրք ալ չէին կրեր :
Այս տաղտկալի աշխատութիւնն ալ ըրի անոնցմէ շատին վրայ , ոչ
եթէ՝ ինչպէս առ մեզ սովորութիւն է , ի վերին կողմնիջիցն դնելով
զթուահամարս այլ ի ստորև , ինչպէս սովոր են ընել հայք :

« Կը ծանուցանեմ , կ'ըսէ , հայագի գաղղիագիտաց , որոց
ձեռքն կրնայ իյնալ իմ այս ցուցակ , որ տեղ տեղ իրենց արդի
հնչմանէն խոտորեր եմ : Այսպէս վարուելուս պատճառ , ձեռա-
գրաց վրայ ըրած քննութիւններովս՝ հին Հայոց ճիշդ հնչման կեր-
պը գտնելս եղած է . մանաւանդ զի Շրօտէր՝ որ հայերէն լեզուն
սորված էր բո՞ւն ազգային ու հմտւու ուսուցչաց քով , ընդհանրա-
պէս շատ տառից նկատմամբ՝ այս հնչմանց կը հետեւ յիւրում քե-
րականութեան տպագրելոյ յԱմսդերտամ ի 1744 :

« Վերջապէս գիտել կու տամ, կըսէ, որ ձեռագրաց գրչութեան թուականն նշանակած ատենս չեմ հետևած արդի Հայոց սովորութեան, որով հայկական թուականին սկզբնաւորութիւնը Քրիստոսի 551 թուականին կը դնեն. մինչ ես այդ թուէն երկու տարի եաքը գրած եմ, հետեւելով հոչակաւորն Անանիայ Շիրակացւոյ հեղինակութեան, որ ի վեցերորդ դարու, նոյն տարւոյն մէջ հաստատեց Հայոց թուականը. Այս վախճանաւ քննեցի՝ հայկական եկեղեցւոյն գործածութեան համար իրմէ կարգադրուած կաղանդացոյցը, և հարկ սեպեցի իրեն հետեւորութեամբ կրկին հաստատել զթուականն՝ որոյ հեղինակն է, ինչպէս միաձայն կը հաւատարմացընեն հին և նոր Հայք: Նորոց այս սխալը՝ Հայոց թուականին սկզբնաւորութիւնը 551 թուականին դնելով, մեծապէս զգալի կ'ըլլաց հետեւել օրինակաւ: Կոտֆրուա տը Պույո՛, Երուսաղեմի տիրեց Հայոց 546 թուականին. Եթէ արդի Հայոց մէկուն հարցընես թէ Քրիստոսի որ թուականին հանդիպեցաւ այդ, 551 թուականն 546 թուոյն վրայ յաւելլով պիտի ըսէ թէ Երուսաղեմի տիրեցին Փռանկք ի 1097 թուականի: Ուր ես Անանիայ Շիրակացւոյն և Սամուելի Անեցւոյ ժամանակագրութեան հետեւլով՝ որ կ'որոշեն Գաղղիոյ պատմութեան այս փառապանծ թուականն, 553 յաւելլով 546 թուոյն վրայ, պիտի պատասխանեմ թէ Երուսաղեմի առումը հանդիպեցաւ ի 1099, և որ համաձայն է մեր (գաղղիացի) պատմըչաց :

« Դեռ չեմ կրցած հասկընալ թէ ուստի յառաջ կու գայ արդի Հայոց մէջ մուտ գտած այս սխալ, և ի՞նչ աղքիւրէ սոնելով 551ին կը դնեն իրենց թուականին սկզբնաւորութիւնը, մինչ զայն հաստատողը, ինչպէս ըսի, 553ին կը դնէ, աղքին հաճութեամբ և հըրամանաւ սահմանելով մասնաւոր կաղանդացոյց մը, զոր կը գործածեն ցարդ, և յորմէ երրեք խոսորած չեն աղգային դիտնականք »:

Շարունակելի

